

կը կազմեն կապագովկիոյ նահանգապետութեան, ասոնց աւելցոց նաև կաստապալայն և կիլիկիոյ ուրիշ քաղաքները: Սակայն Արքորարզան զեռ իր կենդանութեան միջոց, իր որդույն յանձնեց բոլոր այդ թագաւորութիւնը, յորում շատ փոփոխութիւնը կատարուեցան մինչև յօդուստո կեսար, որոն կայսրութեան ժամանակ, այս թագաւորութիւնն ալ, ինչպէս ուրիշ շատ թագաւորութիւններ, վերածուեցաւ պարզապէս նահանգի մը:

106. — Այսուհետեւ Պոմպէոս անցնելով Տաւրոս լեռներէն, պատերազմեցաւ կումագենէի թագաւորին՝ Անտիոքոսի դէմ, մինչև որ Անտիոքոս ալ իրեն բարեկամ եղաւ: Բաց աստի, կամ այն պատճառաւ որ Դարեհ Մարաց թագաւորը, այս պատերազմիս մասնակցած էր ի նպաստ Տիգրանի կուռած էր, պատերազմ հրատարակեց Գարեհի դէմ և զայն խորտակեց: Գնաց զէնքերով նաև Նարաղացի Արարներուն դէմ, որոնց թագաւորն էր Աքետաս: Ինչպէս զնաց նաև Հրէից դէմ, որովհետեւ Արխտարուղոն իրենց թագաւորն ապստամբած էր, և վերջապէս առաւ Երուսալէմը, իրենց ամէնէն սրբազան քաղաքը: Բաց աստի շրջնցաւ, և առանց ընաւ զէնք գործածելու՝ Հռովմայեցոց հպատակեցոց բոլոր Կիլիկիան, որ դեռ Հռովմայեցոց հպատակութիւնը չէր ընդունած, և բոլոր այն զաւառները որ կը մնային Ասորիքէն, Եփրատայ շուրջը, Կելեսիրեան, Փինիկէն, Պաղեստինը, Եղոմէան, Ետորիան և ուրիշ որ և է անուն ունեցող ազգեր՝ որոնց Ասորիքը կը կազմեն: Եւ այս ամէնն ըրաւ ոչ եթէ Անտիոքոս Պիոսի որդույն՝ Անտիոքոսի դէմ վրէմինդրութեան մը պատճառաւ, — մինչ սա իր քովն էր, և աղաչանօց իրեն հայրենի թագաւորութիւնը կը թափանձէր, — այլ այն պատճառաւ որ՝ անտի հալածած ըլլալով զծիրան, Անտիոքոսի յաղթականը, կը համարէր թէ այդ երկիրներու զրաւութ Հռովմայեցոց ստացուած իրաւունց մ'ըլլայ: Մինչդեռ նա այսպիսի

կարգադրութիւններ կը սահմանէր, դեպաններ հասան իրեն Հրահատէն և Տիգրանէն, որոնք իրարու հետ պատերազմ սկսած էին: Ասոնց ոմանց կ'ուզէին որ Պոմպէոս պատերազմի ի նպաստ Տիգրանայ, որ իրեն բարեկամն եղած էր: իսկ միւսները կ'առաջարկէին իրեն Պարթեաց բարեկամութիւնը Հռովմայեցոց հետ: Սակայն Պոմպէոս չուզելով Պարթեաց դէմ պատերազմ մը սկսիլ առանց Հռովմէն հրահանգ մը ստանալու, հաշտութեան միջնորդներ զրկեց երկուքին միջնէ:

Այս վիճակի մէջ էր Պոմպէոս:
(Շարայարելի)

Հ. Յ. ԱհԳԵՐ

ՎԵՆԵՏԻԱՆ ՑԻՇԱՏԱԿՆԵՐ

Երեք հրատարակութիւններ ունինք մեր զիմաց, որոնց թանկագին յիշատակներ կը պարունակեն վենետիկեան կենաց և պատմութեան վերաբերեալ. Փոքր են ծաւալով, այլ բովանդակութիւնն է որ զանոնց յարգի Կընծայէ ուսումնասիրաց, իսկ մեզ համար նոր փայլ մ'ալ կը ստանան մեծ: Հեղինակներու ազնիւ բարեկամութենէն առ լիւսու և ջերմ համակրանքէն առ Ազգու: Երեքն ալ զիւանական թուզբերու մէջ թացուն անծանօթ պատմութեանց և ըզգացմանց արձագանքներ են որ զարերու հեռաւորութենէն նուազ և անոյց մեղեղի մը տպաւորութիւնը կը թողուն մեր վրայ:

I. Պիոս Զ. Փ. այցելութիւնն ի Վենետիկ

1782 Մայիս 15էն 19 վենետիկոյ տարեգոց մէջ անմուանալի հանդիսաւորութեանց օրեր եղան: Հասարակապետութիւնը թէպէտ կորուսած էր իր ահեղ ուժոյն սարսափին և ազդեցութիւնը բաւա-

կան ժամանակէ ի վեր, սակայն իր առատ վեհութենէն և պերճ շքեղութենէն ոչ մէկ մազաշափ օտարացած էր, և առիթը, անակնկալ և գերազոյն, մեծապէս կը նպաստէր ծերակոյսն ու ժողովուրդը խանդավառելու։ Լռենք մենք և թողունք խօսը արժ։ Հեղինակին և իր դիանական տարեգրին կամ օրագրութեան։

«Ծանօթ է թէ ի՞նչպէս սովոր էր Վենետիկ ընդունել իր նշանաւոր հիւրերը հանդիսաւորութեան և փառաւորութեան այնպիսի կերպերով, որոնց, միացած Հասարակապետութեան ճոխութեան, ժողովրդութեան խանդավառութեան, քաղըին շքեղութեան՝ որ կը ճառագայթէ շողշողուն իր մարմարներուն և ջուրերուն մէջ, և գունագեղի խորոտիկ տարածներու հարըստութեան հետ, սահմանուած էին անջնջելի հետք մը դրոշմելու տօնականներու սրտին և մտքին մէջ, որոնց կը մեկնէին լի հիացմամբ, ո՛չ միայն քաղըին գեղեցկութեան վրայ, որ միակն է աշխարհին մէջ, այլ նաև իրեն ճոխութեան և իրեն զօրութեան վրայ։ Եւ արդէն այս էր, մանաւանդ իր կենաց գերջին տարիներու մէջ, մարող Հասարակապետութեան փափառ։

«Այսպիսի շքեղութեանց յետին փայլերն եղան Հիւսիսի Դուռըերուն (Մեծ դուքսերն իտուսիոյ) ի պատի տրուած հանդէսներն 1782 յունուարին, և 1784 մայիսին հանդէսներն ի պատի կուտադար։ Շուտապաց թագաւորին։

«Այսպայն ամենայատուկ դրոշմը մը պիտի տուրէր այն ընդունելուութեանց զոր Մերակուրը կը սահմանէր Պիոս Զ. Քահանայապետին զալստեան առթիւ, թէ զէպին եղականութեան պատճառաւ, ուրովհետեւ կեկեղեցւոյ Գլուխը, ճանապարհորդութեան մը միջոց, որ հանոյից համար չէր, այլ եկեղեցւոյ ամենակարեւոր շահերէն բռնադատուած, կ'անցնէր և կի-

շնանէր վենետիկեան սահմաններու մէջ, և թէ Նորին Սրբութեան բացայայտ փափարին պատճառաւ, որովհետև կ'ուզէր ճամբորդել իրեն որ և է հասարակ եկեղեցական մը, առանց մէկ հանդիսի և առանց մասնաւոր պատիներու։

Որբազան Քահանայապետը կ'ուզկորէր ի Վիեննա, Յովսէփ Բ. Կայսեր հետ կարգադրելու համար եկեղեցական ամենակարգելոր գործեր։ Վենետիկեան սահմաններէն անցած միջոց Հասարակապետութեան կողմանէ իրեն ընձեռուած պատուոյ ընկերներն և ամէն տեսակ փափուկ ուշադրութիւններ, գորովցին իրեն վշտացեալ սիրով, մանաւանդ երբ ուղղնորութեան նպատակն անյաջող մնաց ի Վիեննա, և երախտազիտութեան պարտը մը համարեցաւ ի գարծին՝ հանդիպիլ ի Վենետիկ և անձամբ շնորհակալ ըլլալ Տոմին և Եներակուտին։

Մայիս 11ին, ծերունի և վշտահար Քահանայապետն հասաւ վենետիկեան պետութեան սահմանաձայըն ի Բերիի, ուր երկու պատրիկ սապեսներ յատուկ շքախումրով կը սպասէին իրեն և կը մատուցանէին յանուն ծերակուտին բարի զալստեան ողջոյնը։ Անտի առաջնորդուեցաւ ի Վերոնա, ուր առաջին հանդիսական ընդունելութիւնը և լուսաւորութիւնը պատրաստուած էին, ժողովրդեան խանդավառ ազալակներու և կեցցչներու մէջ։ 13ին շարունակելով իր ճամբան և երկու ժամ ի Վիեննաց կենալէ վերջ, հանգչելու և ժողովրդին օրնելու համար, զիշերուան ժամը 12ին հասաւ ի Բատուու Քաթըին զրան առջև շարուած էին 24 մանկլավիկներ ամենաճորի հազուտաններով, և ձեռներնին զալստեած կերպներ բռնած, որոնց առաջնորդեցին իրեն մինչև Սուրբ Յուստինէի եկեղեցին։ ամբողջ ճանապարհին երկայնութեամբ բոլոր պատուհանները ջաներով լուսաւորուած էին, ինչպէս նաև

1. L. Coggiola Pittoni — Il viaggio di Pio VI negli Stati Veneti e nella Dominante. Կանոնաւ է


Nuovo Archivio Veneto (Nuova Serie Volume XXIX) պարբերական հանդէսէն. Venezia 1915.

Բրադոյ տէլլա վալլէի շրջակայ տուները, իսկ մեծ հրապարակին մէջ արուեստական գեղեցիկ ճաշակով ամենալաւ զետեղուած՝ կը վառուէին անգլիական կրակներ և նաւթի լոյսեր ։ Ս. Պուտափինէի մենաստանին ընդարձակ արաններն ալ լուսաւորուած էին ջաներով ու մոմերով, մանաւանդ այս դանիլիներն որ իրքն օթարան պատրաստուած էին։

Յաջորդ օրը պատրաբեց Ս. Անտոնայ խորանին վրայ, այցելեց քաղքին երեխի շնչեց, իմաստութեան մեծ դահլիճը, և հոն ընդունեցաւ քաղքին ազնուականութեան յարգանը, և պատշզամէն օրնեց հրապարակին մէջ խռուած ժողովրդեան ամբոխը։ Այցելեց նաև համալսարանը, ուր Ուսուցչաց խումբն իր յարգութիւնը մատոյց և անդիշապէս մի քանի ընազիւական փորձեր ալ կատարեց իր առջև։

Մայիս 10ին, յետ զանազան ընդունելութեանց, միջօրէի ժամը 2ին բազմաթիւ շքախումբով ուղեռեցաւ զէպ ի թորդէլոյ ուր կը սպասէր իրեն ամենաշըեղ հանգերձուած, ճոխ և ոսկեզօծ նաւակ (burchiello) մը, որ զինքը պիտի տանէր մինչեւ ի վենետիկ երկու զետափանց ամբողջ երկայնութեան վրայ խոնած ժողովրդոց ուրախութեան աղաղակներու և ծափանարութեանց մէջ ։ Ի Մորանցան, ուր հասան գրեթէ ժամը ութին, Վենետիկոյ պատրիարքն իր կանոնիկուներու խըմբով և քահանայից պատուիրակութեամբ մը, ընդ առաջ եւան իրեն բազմաթիւ հանգիսական նաւակներով, որնց վրայ՝ ցայլ առ ցայլ յառաջնելով՝ աւելցան նաև պիտութեան ցանակութիւնը կոնտոները և ուրիշ առանձնականաց և ազնուականութեան շքազարդ նաւակները, այնպէս որ լճակը ցամաք երկրի երեսոյթ մ' առած էր։ Իսկ տոժն ու ծերակայուն ամրող և պետական բարձրաց կը առաջուց, թէպէտ ընդարձակ սենեակներ չէին, այլ անոնց թուոյն բազմութիւնը և հանգերձանաց ու մետաքսեղինաց և գորգերու ճոխութիւնը և յուզումներէն մինչեւ որ սարբուցաւ ամենաճոխ հացկերոյթը Օրագորոշ կ'ըսէ թէ ն։ Սրբութեան համար պատրաստուած օթևանը, զոր ինքն ընտրած էր առաջուց, թէպէտ ընդարձակ սենեակներ չէին, այլ անոնց թուոյն բազմութիւնը և հանգերձանաց ու մետաքսեղինաց և գորգերու ճոխութիւնը, արժանաւոր ընակութիւն մը կը կազմէին, կարելի է այդ ճոխութիւնը գուշակել երբ մտածենք որ ոչ միայն Հասարակապետութիւնն իր ամենաճոխ թանգարանն ու գանձարանը բացած էր քահանայապետական նաւակը մերձեցաւ սանդղոց, Ցոժն հանելով իր դրսական խոյրը, խոնարհեցաւ համբուրելու ն։

Այրութեան աջը, և իրեն մատոյց յանուն Հասարակապետութեան բարի զալստեան ողջոյնը, վայրկեան մը նոյն մենաստանի եկեղեցւոյն մէջ ազօթելէ վերջ, դարձեալ ծովային թափորը յառաջ վարեց իւր ընթացքը։ Վահանայապետին հետ միասին բազմած էին ծովը, Ծերակուտին աւագագոյն անդամը, Վենետիկոյ պատրիարքը, Վենետիկոյ և Վիեննայի բահանայապետական երկու նույիրակները։ Ճիշտէզգայի ջրանցքին մէջ զետեղուած և հանգիսապէս պանուած եօթը պետական մարտանաւեր և միւս բոլոր վաճառական նաւեր, որ շարուած էին մինչէ ։ Մարկոսի ջրանցքին երկայնութեամբ, սկսան արձակել իւրաքանչիւրն ուումբերու քանառումէկ հարուածներ, մինչզեռ անհամար բազմութիւն մը ժողովրդոց՝ զիգուած ճիշտէզգայի և Յաղդէլէյի ջրանցքից քարափանց վրայ, ծափահարութեամբ կ'ողջունէր և ամրող և կեղեցեաց զանգակները կը ճնչէին, մինչեւ որ հանգիսական թափորը ներցին ջրանցներն ալ կտրելով հասաւ ։ Ճիշտանի բաղրոյ եկեղեցւոյն բոլ՝ Դոմինիկեանց մենաստանը, ուր բազմաթիւ սպասաւորներ, ամենաճոխ տարազներով զարդարուած և ջահեր բռնած ձեռքերնին, առաջնորդեցին ։ Վ. Վահանայապետն իրեն ընակութեան համար պատրաստուած դահլիճը, հոն տոժն ու ծերակոյաց հրաժարական սուպարիսի ու ուղարկութիւնին ազատ մենացեան և ն։ Սրբութիւնն ազատ մեաց հանգչելու ճանապարհին յոխութենէն և յուզումներէն մինչեւ որ սարբուցաւ ամենաճոխ հացկերոյթը Օրագորոշ կ'ըսէ թէ ն։ Սրբութեան համար պատրաստուած օթևանը, զոր ինքն ընտրած էր առաջուց, թէպէտ ընդարձակ սենեակներ չէին, այլ անոնց թուոյն բազմութիւնը և հանգերձանաց ու մետաքսեղինաց և գորգերու ճոխութիւնը, արժանաւոր ընակութիւն մը կը կազմէին, կարելի է այդ ճոխութիւնը գուշակել երբ մտածենք որ ոչ միայն Հասարակապետութիւնն իր ամենաճոխ թանգարանն ու գանձարանը բացած էր քահանայապետական օթևանը պանելու հա-




F. Guardi. — S. Giorgio in Alga (Ζαγούρι. Θωβαὶ αρχαὶ ψιλοὶ μητέραι)

մար, այլ նաև ազնուական պատրիկը ամէնն ալ իրարու նետ զրեթէ մրցած էին իրենց պալատանց ամենապերճ զարդերը հոն փոխադրելու համար:

«Տարակոյս չկայ, կ'ըսէ արժ. Հեղինակը, որ լճակին զմայլելի տեսարանը, մայիսի վարդագոյն մայրամուտի մը բեշեզեայ և արծաթափայլ ցոլացմամբը շող-

թական կամարներու ներքեւ, տարակոյս չկայ՝ որ այսպիսի տեսարան մը ամենամեծ տպաւորութիւն գործած պիտի ըլլայ Պիռու Զ.ի հոգոյն վրայ, որքան ալ նա վարժ էր և սովորած մեծափառ ցոյցերու և փառայել ընդունելութեանց»:

Մայիսի 16, 17, 18 օրերն ամէնն ալ այցելութեանց և եկեղեցական հանդէսներ-




Fr. Guardi. — Ծերակուտին յարգութիւնն առ Պիռո Զ. Ա. Ճեռվանեի Բառոյ վակին դաւազին մէջ.
(Արքունի թաթօնամ Քրիստոյի)

շողուն, յուզուած ու ծփուած հարիւրաւոր և հարիւրաւոր նաւակներէ, որոնք ամէնն ալ պնդուած են ոսկեզօծ զարդերով և արձաններով, և երկայն մետաքսելինաց ծոպերը ջրոյ մէջ սուզուած, մինչդեռ կանաչազարդ և սովորաբար լոիկ կղզեկին մէջ կը ցոլանան շուրջաներ և ուրարներ, կը նշողեն երեկոյեան ճանազայթներու ներքն զէնքեր և շողշողուն մարտիկ տարազներ, ծաղկազարդ դրասանզներու յաղ-

րու օրեր են. ոչ մէկ աշխարհական ցոյց, ոչ մէկ քաղաքական հանդէս. ծերակոյտը մտածեր էր յիրաւի Ա. Քահանայապետին ներկայութեամբ կատարել այլարանական հարսնախօսութիւնը, որով Վենետիկ Ալլրիական ծովուն հետ կը պահուէր և թագուհի ծովերու կը հոչակուէր Համբարձման տօնին օրը, սակայն կ'երեկի թէ ն. Ալլրութիւնը կը փափարէր իւր այս ուղարկութեան յիշատակաց շնառնել բնաւ-

Պիտու Զ. Անհանգը ժամանելու բարեկ. (Յիշու Ժամանելու վեհապետի քաղաք. Քաղաք. Հիւ անկանց կաթողիկոյ)



աշխարհական պերճանք, ուստի այդ առաջարկուած հանդէսն ալ տեղի չունեցաւ: Պիոս Զ. չուզեց նաև ներկայ ըլլալ, չափազանց յոզնութիւն և զրադումն պատճառելով, ի պատի իրեն սարբուած նուագահանդէսի մը, զոր կատարեցին ինգուրապիլիներու դաշճին մէջ, ի ներկայութեան պատրիարքին, քահանայապետական նուիրակաց, ծերակուտին, զեսպաններու և նախարարներու, և ուր վաթուուն օրիորդներ երգեցին հանդիսին առթիւ յատկապէս զրուած ու նուագուած օրհներգ մը:

Վերջին հրաժեշտի հանդիսաւոր օրն եղաւ Մայիս 19: Առաւօտուն կանուխ երր Ս. Քահանայապետը պատարագելէ վերջ իւր օթարանը քաշուեցաւ, ջոժն, ծերակուտի անդամը և պետական աւագ պաշտօնակալը եկան մատուցանելու անոր ողջերթի մաղթանքը: Քիչ վերջ ամէնցն ի միասին, ընկերակցութեամբ երկու ծիրանաւոր նուիրակներու և Ն. Արքութեան իջան Սան Ճիռվաննի Բառոյ, ուր վենետիկոյ պատրիարքը հանդիսական շրեդութեամբ ձայնաւոր պատարագ մատոյց և Պիոս Զ. լիալատոր ներողութիւն շնորհեց ամրող վենետիկոյ ժողովրդեան, խոստովանող՝ և հաղորդուողներու: և այս ներողութիւնը հոչակուեցաւ ոչչ միայն զանգակներու հնչամք այլ նաև ոռումքերու հարուածներով: Յետոյ ամբողջ իր շրախումբով բարձրացաւ յատկապէս պատրաստուած պատշաճ բեմի մը վրայ և անկէ օրէնեց վենետիկոյ ժողովուրդը, որ վարը հրապարակին մէջ խոնած էր: Ժողովրդեան բազմութեան տեղ գտնելու համար, մերձակայ ջրանցքն իսկ կարդիշած տախտակներով գողուած էր բոլորովին, իսկ պատշաճմը, որ միայն երկու օրուան մէջ պատրաստուած ու կերտուած էր, հազարաւոր անձինք կը կրէր: Յետոյ ջոժն ու Երբակոյար վերստին առաջնորդեցին զբահանայապետն իր սենեեակը և վերջնական հրաժեշտի յարգանքը մատուցանելով մեկնեցան:

Պիոս հանգչեցաւ մի քիչ, կազդուրուե-

ցաւ, և յետոյ զգենլով դարձեալ իր ուղղորդի տարազը, մտաւ իրեն համար պատրաստուած ուկեզօծ նաւակին մէջ. Նոյնպիս նաւակներու մէջ բազմեցան նաև իր ուղեկիցը և բոլոր շրախումբը, և ուղղուեցան դէպ ի դրսական պալատը՝ ուր հաւաքուած էին տոժն, ծերակոյտը, աւագ պաշտօնակալը և հասարակապետութեան ազնուական պատրիկներու խումբը, որոնց ամենուն դիմաց Ս. Քահանայապետը յայտնեց խորին շնորհակալութիւն այնքան սրտապին և շրեթ ընդունելութեանց համար, և իւր հրաժեշտի ողջոյնները տուաւ: Դարձեալ հնչեցին բոլոր եկեղեցնեաց զանգակները, դարձեալ իւրաքանչիւր մարտանաւերէ և վաճառականական նաւերէ արձակուեցան քսանումէկական ուղմբերու հարուածներ, մինչ ուկեզօծ նաւակներ կը ծփային արծաթափայլ լընակի ալեաց վրայ, տանելով դէպ ի ցամաք (Ֆուզինա) Արքազան Հիւրը, որ կը մնկնէր դէպ ի Հոռովմ:

II. Ս. Քահանդինի Եղբայրութիւնը¹

Վենետիկեան հասարակապետութիւնը որ ահարկու եղած էր իր օրութեամբ, հարուստ՝ իր վաճառականութեամբ, գերազանց՝ իր օրէնքներով և յառաջաղիմական ձեռնարկներով, վեհ՝ իր ջերմեռանդն կրօնասիրութեամբ, առաջին հանդիսացած էր միշտ նաև իր բարեգործական հաստատութիւններով կամ եղբայրակցութիւններով: Ահա այսպիսի Եղբայրակցութեանց մին կը ներկայացնէ մեզ Բրոֆ. Բավանելլոյ, երբ մանրակրկիտ ուսումնասիրութեամբ մը կը յօրինէ այն շէնքին պատութիւնը՝ որ այսօր իր մէջ կը հիւրընկալէ բաղրիս զիտական կանառը կամ Աթենէնը: Այս գեղեցիկ հրատարակու-

1. Dr. Giuseppe Paranello. — La Scuola di S. Fantin, ora Ateneo Veneto, 14 պատկերներով. Venezia 1914.

թեան մէջ գմեզ կը հետաքրքրէ մասնաւորապէս լի ։ Թանդինի եղբայրակցութեան հաստատութիւնը և իրեն բարեգործականու մարդասիրական գործունեութիւնը, զորս այսպէս կը ներկայացնէ Մեծ. Հեղինակը.

Մ'եր (Ման Դանդինի) եղբայրութեան առջի և գլխաւոր փոյթն էր կալանաւորներու բանտարկութիւնը ամոքել հայթայթելով անոնց անկղին և վերմակ. քաջալերել դատապարտեալները և ընկերել անոնց տանջանքներու և թաղման միջոց։

Հազուագիւտ գէտք մին էր որ մահառիթ դատավճունի գործազրութիւնը բանտին մէջ տեղի ունենար, իլ կարծուի թէ այս քաջարական շատ ծանր շարժառիթներու համար միայն կը կատարուէր. բայց այս պարագային ալ սովոր էին մահապարտներուն դիակը կախաղաններէն ժամանակ մը կախել: Այսպէս պատահեցաւ Ռյոնով և Գէտմարի նշանաւոր դաւադրութեան մնակիցներուն: Շատ աւելի հազուագիւտ եղած գէտք է ըլլայ այն սովորոյթը, ուրով յանցաւորը լի. Կղեմէս կղզին անդին Որդիանոյ ջրանցքին մէջ կը խեղդէին: Առվորաբար կախաղանի և զիրատման կը դիմէին. յաճախ ալ զիխատումէն առաջ զանագան կերպով կը տանջէին և յետոյ դիակն ալ կը յօշտէին և կ'այրէին:

Առջի պարագային՝ մահապարտ կախաղան կ'առաջնորդուէր, բոկոտն, չուանը վզին փաթթուուծ, կամ դրսական պարտին բանտերէն և կամ «Cheba» ըստածէն՝ որ կը գտնուէր նոր երկրին մէջ, ճիշդ հոն ուր հրմայ է թագաւորական փոքրիկ պարտէզը. և պէտք չէ շփոթել զանգակատան վանդակապատին հետ ուր վատթար բահանաները կը դնէին. 1591էն վերջ նոր բանտերէն, միշտ բազմութեան մէջէն, առանց որ և է զինուորական բոնի հանդեմանաց: Միայն 1705էն լ. Մարկոսի մրգավաճառի մը զիխատութեան համար, խոռվութենէ մը կասկածելով, յանցաւոր մահուան կը տանէին նուազ բազմութիւն եղած միջոց:

և ընկերակցութեամբ չորս ոստիկաններու, հրացաննին աղեղնածէ բռնած:

Գասարը Վալիէր, բուռն պատրիկ մը, որ Դրէվիզի մաքաստան զլխաւորը սպաննած էր, բայց ամենուն արգահատանը շարժած՝ իր երիտասարդութեան և գեղեցկութեան համար, տանջանարան կը տարուէր 1511 մարտ 24ի կէսօրին, և ճամարան մերթ մին և մերթ ուրիշ մը գրկելով կ'ըսէր. էթէ իմ մահ ձեզ ամենուդ ցաւ կը պատճառէ, գէթ աղօթեցէր ինծի համար:

1514ին հանդիմատեսները սաստիկ զըրգուուծ տապարին հարուածներէն՝ զորս անհոգ դահճնը ի զուր կը կրկնէր, քարեր և խիճներ սկսան արձկել Մ'արանոյի մատնչին բարթուղիմէոս քահանային վրայ որ կախաղանէն կախուած տակաւին կը շարժէր, շուտով վերջացնելու համար: Եւ 1714 յուլիս 8ին նման անհոգութեամբ մը Ռնտոն Գոտոնի մահապարտին տանջանքները երկարած ըլլալով, մօտակայ անցքին նաւազվարները, որ արդէն առաջուց դիտել տուած էին դահճն՝ լարին չափազանց երկայնութիւնը, յարձակեցան վրան, և այնպիսի խոռվութին մը հանեցին, որ ներկայ սակաւաթիւ ոստիկանները չկրցան զիրենք ձերբակալել, և որ ամրուին մէջէն շատերու կեանը արժեց:

Երկրորդ պարագային, այսինքն է երբ զլխատման հուրիշ տանջանքներ յարաջիկին կամ հետեւէն, մահապարտը ցիցի մը կապուած, կը զրուէր տափարակ նաւակի մը մէջ և այնպէս կը տանէին Մ'եծ ջրանցքին մէջէն մինչև Մ. Խաչ, ուր է հրմայ բարաստորոշի պարտէզը. սովոր էին ամէն մէկ անցքին հրաշէկ ացցաններով մարմիննին տանջել մինչև անզամ փրցնելով. Մ. Խաչ՝ ցամաք ելելով, այն սեան առջն որ հիմայ ալ դեռ զուրս կը ցցուի վերոյիշեալ պարտէզին որմին մէջէն, թանկագին միշտակ Դոլմախտէի և Դոմինիկոսի Մորոզինիի կամ Օրիխ Մասդորիէրոյի գերեզմանին, հոն աջ ձեռքը կը տրելով զիքն կը կախէին. եթէ հայրոյած ըլլար, լեզուն ալ կը ծակէին, և ձիու

մը պոչին կապելով, քաշքակով կը տանէին մինչև Ա. Մարկոս, գլխատման սովորական տեղը, երկու սեանց մէջ: Երբ կարելի էր, աջ ձեռքին հատումը ոճրագործութեան տեղույն մէջ կը կատարէին:

Կ'ըսուիք թէ բարի ժողովուրդը, այս առաջիկայ տանջանքէն բոլորովին գութը շարժած, մոռնալով անցած ոճիրը, կը մցէր բարձեր, անկողին և կակուղ ծածկոյթներ նետելով այն նամբաներուն վրայ ուսկից մահապարտը պիտի անցնէր, տանջանքին դժողակութիւնը մեղմացնելու համար:

Յետ զլիատման կամ խեղդումին, դիակը յանախ մէկ կամ աւելի օրեր կախուած կը թողուէր կախաղանին վրայ կամ ուրիշ տեղ. 1477ին աւազակի մը մարմինը որ գոյցած էր Ռիալդոյ գունուող Banco Giorgiն, երեք որ Մ'եծ ջրանցքին մէջ ժողովրդան ի տես գրուեցաւ, բարթուղիմէոս քահանային, Մարդանոյի մատնչին, մարմինը, տարին երկաթի շղթայով կախելու երկժամկէ մը՝ որ նոյն նպատակաւ կանգնուած էր Ա. Գէորգ կղզիէն անդին: Երբեմն մարմինը Կ'այրէին նոյն իսկ Ա. Մարկոսի հրապարակը երկու սիւներուն միջնէ սողոմականներու մարմինները մինչև ամիւնացումն կ'այրէին:

Մ'երթ չորս մասի կը բաժնուէր մարմինը և արինազանգ անդամները ամէն կողմէ կը ցրուէին լիցերու վրայ զամած, Քիոնճիայի, Բատուայի, Մէսղէի և Ասնելոյ: Լիտոյի ճամբաններու երկայնքով:

Սակայն միայն ասոնք չէին տանջանքները որոնց Կ'ենթարկուէին ամիւնածանը յանցանքներու պարտաւորները: 1662ին Միքայէլ Բէքչնդիի մարմինը յետ զլիատելու և յօշուելու, զլուիր բաժնեցին, ընդերքները այրեցին և մոխիրը ջուր նետեցին:

Եւ դժբախտաբար շատ ուշ լրուեցան: Դեռ 1770 յունուար 20ին Ստեֆան Ֆանդինի անուամբ մէկը Ռւտինէն, երեսուն տարեկան, զլիատուեցաւ, չորս մասերու բաժնուեցաւ և «չորս մասերը կախուցան սովորական տեղերուն մէջ»:

Այս ամենադառն տանջանքներուն մէջ մահապարտներուն ընկերելու և զիրենք քաջալերելու համար, Ան ֆանդինի ընկերութիւնը կը վազէր:

Այն ինչ ընդհանուր կառավարչէն (Comandador pubblico) գլխատութեան մը ազդը հասնէր, խնամակալը (massaro) կ'իմացնէր մատրանապետին և միծ պահապանին (guardian grande) և այս վերջինս ենթախնամակալներու (sotto masseri) միջոցաւ կը հրաւիրէր եր եղայրակիցները որ Bancaին անդամ էին՝ երեւթ կամ ներկայապէս:

Եետ ժողովուելու մեծ սրահին մէջ, խորանին շուրջ, կը յորդորէր զիրենք ճշմարիտ կարեկցութեամբ շարժիլ. և հարկ ըլլալով Մ'եծ ջրանցքին մինչև Ա. Խաչերթալ, կը յորդորէր կենալ տափարակ նաւակին մէջ մահապարտին բոլով և ոչ թէ առանձին կոնտոլի մը մէջ. յետոյ՝ չիմել և չուտել, ինչպէս որ 1594էն առաջ շատ անգամներ կը պատահէր ի մեծ զայթակղութիւն՝ քաղաքացիներուն. և եթէ զլիատումը առուու տեղի ունենար, անոնց հետ ինքն ալ ներկայ Կ'ուլար Զարչարանաց պատարագին՝ զոր կը մատուցանէր մատրանապետը վերոյիշեալ խորանին վրայ:

Եղրայրութիւնը չէր կրնար թողուլ թափորը Բնդհանուր կառավարչին զալուստէն առաջ, ան միասին կը բերէր վճիռը զոր quadernier Կ'ընդօրինակէր եղրայրակիցներուն բռնուած մահապարտներու մատեանին մէջ, Այն ատեն երեք սնդիկոսները, ջահիկներով, նշան իրենց իշխանութեան, կը կարգազրէին եղրայրակիցներուն տիսոր չուն, հագուած կնդպաւոր վերարկուն, ընկերութեան լանջանոցը (parzienza) կուրքերնուն՝ և ձեռքերնին մոմ: Մ'եծ պահապանը կը տանէր փայտէ փորիկ խաչ մը, առաւօտեան պահապանը՝

1. Banca Zonta տեսակ մը Ծերակայտ, որ չուրջ առերի մը կը տելք, յուփսի երկորորդ կիրակէն մինչ յաջորդ տարին,

սուրբեր նկարուած պատկեր մը (tolella), ուրիշ մը, Bancalի անդամակիցներէն լաւագոյնը, մահապարտին համար սահմանուած լանջանոցը, խնամակալը՝ օրհնեալ ջրոյ անօթը սրսկիչով։ Առջևէն կը տարուէր մեծ ինչպես լութիւն մը որուն երկու կողմերը կը կենացին խոնջականը (fadi-ghentii) ձողերով և ջահերով։

Այս յուղարկաւորութեան աւելի ախուր կերպամանը կու տային խաչենութեան և զգեստներուն սև գոյնը, ինչպէս և բոցերուն՝ որ դրշշուած էին ձողերուն և մոմերուն վրայ, խնդրակին (cercante) միորինակ ձայնը, որ մերթ ընդ մերթ, իբր մահագոյժ կոչում մը, անցորդներուն և ժողովրդին կ'ասաջարկէր Հայր մեր մը և Աղջոյն մը՝ մհոննելիքին համար։

Կը թուի թէ այսպիսի թափորի միայն մարդիկ կը մասնակցէին. բայց 1528ին Պատրիերիներու յետին բարեկամին, Քրիստոֆոր տա Քրէմայի ընկերակցողաց միացան նաև «քարեպաշտութեան համար... կնդղաւոր վերաբիու հազած երեք պառաւներ»։

Թափորը կը յառաջէր Botteri և Frezieria փողոցներու երկայնութեամբ, համառուսիւ միայն կանգ առնելով բանտերուն մատ, և Ա. Մարկոս և Ա. Գիմնիանոս հեղեղեցեաց վրայ եղած խաչելութիւններուն երկրպագութիւն մատուցանելու համար։

Հոս մեծ պահապանը փոքրիկ խաչելութիւնը կը յանձնէր մատրանապետին, առաւոտեան պահապանն ալ սրբանքար պատկերը՝ միւս քաջալերողներէն մէկուն որ բնաւ չէին պակսեր՝ կամ մահապարտին փափացին համածայն և կամ ինցնարերաբար. 1640ին տասներկութիւն չափ կրօնաւորներ իրենց զիրենց նուիրեցին այս քարեպաշտ գործին մասնակցելու։

Եթե այս արարողութիւնը աւարտելու բանտերու մատրան մէջ, որ նոյնաչս Այս ֆանդինի եղբայրութեան կողմէն զարդարուած էր, մեծ պահապանը կ'առնէր լանջանոցը և մահապարտին սիրալիք և մարդասէր քանի մը խօսց, ուղղելով, կ'ան-

ցընէր զայն անոր վզէն, հաղորդելով այս պէս անոր՝ եղբայրութեան կնիքը և հոգեկան նոյն շնորհաց մասնակից ընելով զինքը։

Այս ատեն թափորը նորէն կը դասաւրուէր գէպ ի կախաղան յառաջելու համար. Մարկ ըրէք նկարագրութիւն մը այս աղիտարեր տեսարաններէն միուն, պատահած 1509 գեկտեմբեր մէկին թատուացի չորս երեկի անձերու դատապարտութեան առթիւ, որոնց յանցաւոր գտնուած էին Մարսիմիանոսին օգնած լլլանուն համար, Քամպրէի պատերազմին ատեն։

« . . . Ճամբայ ընկան տանշանարան երթալու, մինչ ամրոխի խոնուած էր Ա. Մարկոսի թիւաձէղդային մէջ. նաւակներու բազմութիւն մը, ի մասնաւորի կիներով լեցուն, քարափի մօս անշարժ կեցած էին : Մահագոյժ թափորը կը բանային S. Maria della giustizia բառուած եղբայրակիցներէն մէկ քանին, սևազգեստ, ձեռքերնին ձողեր որոնց կատարը սև կերպներ կը փայլէին. իրենցմէ վերջ գեռութիշներ սև ջահերով որոնց մէջ նաև մեծ խաչելութիւն մը : Անոնց կը յաջորդէն դատապարտեալները, սևազգեստ, շատ մը չուաններ վզեկոյնին փաթթուած, իւրաքանչիւրը քրանչխակեան կրօնաւորէ մը ընկերացած, և որոնց ամէն մէկուն կը հետեւէր դաշիճ մը : Արգահատող ժողովրդեկան մէջն յամբաքայլ անցնելով, իրենց ծանօթներէն ասոր և անոր ձեռքերը կը սեղմէին և չէին դաղբեր իրենց բարեկամաց զիթութեան յանձնել լրուած ընտանիքնին։

Էն առաջ մեռնիլ վիճակեցաւ Դրաբունոյի, որ կախաղանի սանդուխներէն բարձրացաւ աղօթելով, և ըսաւ արդարութեան պաշտօնեային. կ'ուզե՞ն որ ինքը զինցս վար նետեմ: իրմէ վերջ ելաւ Մալդրավէրսիներու կոմսը որ ցիշ բառեր միայն արտասանեց, Երբորդ ելաւ Պակարողոյն՝ որ իր անմեղութեան հանդիսաւոր բողոք մըրրաւ : Չորրորդն էր Տա Լիոնէն, որ էւպէտ կը ջանար արիութիւն ցոյց տալ և արդէն ըսած էր Մալդրավէրսիին. Արդի

ասպետի մը պէս յառաջ քալէ, — սակայն իր երեք ընկերները կախուած տեսնելով, արիութիւնը կորուցուց և բոլորովին այլայլցաւ։

Սան ֆանդինի ընկերութեան եղայր-բակիցները երբեք չէին թողուր գատապարտեալը. անոր հետ ալիտարեր գատարեմին վրայ կ'ելլէին, անոր հետ կ'ըսէին յետին աղօթքները, առաւտեան պահապանը իրեն համրուրել կու տար պատկերը, մատրանապետը՝ խաչելութիւնն և օրհնեալ ջուրը։

1506ին առաջ պարտաւոր էին հոն աւելի բազմութեամբ բարձրանալ. բայց այն տարին սկսեալ, այս թոյլ տրուեցաւ միայն երկու պահապաններուն և ինսամակալին՝ օրհնեալ ջուրը անօթով։

Եղայրութիւնը միշտ փոյթ չըրաւ իր պարտարը ամբողջապէս կատարել, դատապարտեաններու թաղման ալ ընկերելով։ Վերոյիշեալ չորս բատուացիները Ա. Ֆրանչիսո տէլլա վիճնեա տարուեցան Ա. Մարկոսի կանոնիկոսաց ժողովքէն։ Բայց 1614ին Եղայրութիւնը որոշեց «քարեզրութեան և բարեպաշտութեան համար» այսպիսի ջերմեռանդ գործի մըն ալ ձեռք զարնել։ Սահմանեց որ այս արարողութիւնը տարբերի առջինէն, կրօնական հանդերձանաց համար սկին տեղ ըստպատկ գոյնը փոխանակելով։ Խաչելութիւնը, կերոնները, մոմերը, ամին ինչ սպիտակ պիտի ըլլար. եկեղեցի և գերեզման երթին Bancaի տասներկու եղայրակիցները պիտի սազմուսերգէին։ Կախաղաններէն եղենագործներու մարմինները վերցնելու համար եղայրութիւնը կրկին անզամ թափորով պիտի ելլար։

Ասոր համար խնդրեց և ստացաւ Ա. Մարկոսի կանոնիկոսաց ժողովքէն քահանայ մը և ժամկոչ (zago). խնդրեց որ եղայրները մկրտարանին մէջ կարենային իրենց զգեստները հանել։

Ընկերութիւնը՝ իր փոխարինութիւն, կանոնիկոսաց կու տար տարին չորս տուքադ և երկու ընկերակցողաց իւրացանչիր թաղման համար 1.4 լիրա և կէս

լիրայի մոմ։ Ա. Յովհ. և Պօղոս եկեղեցւոյն վանականներէն նոյն տուքարով խընդիրեց երկիր, Վարդարանի մատրան ետևի կողմէն, հոն թաղելու համար ամրողջական դիակները, որ առաջ Ա. Զաքարիայի գերեզմանատունը կամ ուրիշ տեղեր ալ կը թաղուէին (1622ին իմաստն ֆուզարիինի թաղուեցաւ ի Ա. Յովհ. և Պօղոս, միայն յետ իր անմեղութեան յայտնուելուն հանդիսաւրապէս այ Frari փոխազրեցին)։ Della Grazia կոչուած կրօնաւորներէն տասը սկսուով ուրիշ կտոր մը հող զնեց, ուր կանգնելով մատուռ մը և զարդարելով զայն, անոր հովանին ներքեւ որոշեց ժողովել քառահերձ յօշոտուողներու անդամները. աւելի ուշ խնդրեց Ա. Յովհ. և Պօղոսի վանականներէն որ թափորով, խաչով և կերոններով ընդունէին մեռեալները և եկեղեցի տանելով, տային անոնց արձակման սրսկումը։ Della grazia կոչուած կրօնաւորներէն ալ ինդրեց որ իրենց ժամարարը եկեղեցական շապկով և ուրարով ընդ առաջ ելլէր մեռելական նշխարաց, երգէր թաղմանական նուազը և 1759ին ուզեց որ իր խնամականներէն երկուցը ներկայ գտնուէին ամրողջ յուզարկաւրութեան վեղարաւոր վերարկուով և ջահերով։

Այս ամէնով զեռ չգոնացած, Տասանց ժողովքին հետ համաձայն, տարին 12 տուքար կը վճարէր արդարութեան պաշտօնէն, որպէս զի դատապարտեալներուն զգեստներուն և զարդեփինաց չդպչի։ 1727ին զահիճ մը կոմս Գումինիկոս Ալթանի դիակը կողոպտած ըլլալով, Տասանց ժողովքը ստիպեց զանիկա որ գողցած ամէն իրերը եղայրութեան դարձնէ։

Այս բարեպաշտ գործերուն կաւելցնէր նաև ուրիշ նպաստներ։ 1676ին կը սահմանէր քանի չափ պատարագ մատուցանել տալ ամէն մէկ մահապարտի համար։ Բայց եթէ մարդկային արդարութենէն հարուածեալները միսիթարել, թաղել և անոնց նպաստել իր զիմաւոր փոյթն և ջանքն էր, բայց ոչ միակը։

Եատ շուտ ջանաց նաև չքաւորներն

ալ սփոփել և օգնել անոնց, աղքատ եւ կեղեցեաց նպաստներ մատուցանել, իրեն համար վաստակողները և կրողները վարձատրել, կարօտ օրիորդներուն օժիտ տալ և այլն:

III. Վինետկոյ բանաստեղծութիւնը¹

Այսպիսի բարեգործական հաստատութեանց համար է որ Հասարակապետութեան ժամանակաց աշուղներէ մին վենետիկոյ վրայ գովասանական տաղ մը յօրինելով, կ'ըսէր անոր.

.. Se sei di beltà nuova regina
Ti farà la pietà novella dea | զուհի
Գեղեցկութեան թէպէտ ըլլաս նոր թա՛
Զքեկ զբութիւնն ընէ պիտի նոր դիցուհի:

Սակայն վենետիկոյ գովեստը կարելի չէ ամփոփել մէկ երկու տողերու մէջ. Հատորներ հրատարակուած են և պիտի հրատարակուին առանց սպառել կարենալու գեղեցկութեան, կախարդանաց, սիրոյ զգացումները որոնցմով տողորուած ամէն ժամանակաց բանաստեղծները երգած են այս եղական շշմոյն ծովերու, այս միակ հարսն Ալրիխականի,

Այսքան հատորներու մէջ արժանաւոր տեղ մը պիտի զրաւէ միշա ծողթ. Ուշկարիցցի հրատարակութիւնը, ժողովրդական գուսաններու ներրողներն վենետիկ քաղեին վրայ: Արակիսի միամիտ, բայց նաև որպիսի ընթոյշ իմաստներ չեն բղիսած վենետիկան դուսանենքու բերնէն իրենց զմայլելի քաղաքը զովասաներու համար կ'ըսէր կամ գեղեցիկ առարկայ մը, որոյ նմանցուցած ըլլասն զայն: Եւ նոյն իսկ եթերական տիեզերաց մէջ չկայ լցու մ'ու փայլ մը, որ ցոլացած ըլլալայ խաղաղ լճակին հայելոյն մէջ: Գուսան մը կ'երգէ անոր համար.

«Ուրեմի Աստուծոյ և միակ օթարան և

տեղի հոչակեալ աստուածներու, ո'վ մայր սուլըր, . . . ցու մէծ անուանդ հանդէպ շատ փոքր է արդի զրիշն ու մեւան: Դու միայն երկրիս վրայ մահացուաց մէջ հայելի մ'նս ցուցներու համար թէ որեցան և ի՞նչ է երկինքն ու բնութիւնն ի քեզ . . . զու մայր պատկապար, օթարան փառաց և առաքինութեան և զիտութեան ի վեր քան իմ հասողութիւնն . . . Հոս առաքինութիւնն ունին իրենց վարձքը, և յանցանց իրենց պատիմը, հոս կը թագաւորէ ո'չ բոնութիւնն, այլ իրաւունք: Գուսան, զնա փնտոէ ամէն մէկ կլիմայի ներքն՝ թէ կը բռնա զննել՝ նման քաղաք մ'ալ առաքինութեամբ, ազնուութեամբ և մէծ զօրութեամբ . . . Թող բացուին ամէն ականջներ ու սրտեր, թող իրրե հայելոյն մէջ ամէն ոք դիտէ հոն ինքնցնքը և օրինակ առնութէ՛ ժողովրդէն թէ մեծերէն»:

Ներուի մեզի սակայն որ այս էջերու մէջ չենց կրնար հետեկի գուսաններու խանդավառ զգացմանց, ու նկատել պալատանց ու մարմարներու շրեղութիւնը, չուրերու մրմանը, ուովին հծծիւնը, արևու ճանանը, լուսնոյ և աստեղաց հմայուտ նայուածքը: Ինչպիսի գողուր բացարութեամբ հիսուսուած են գուսանական տողերը երր իրենց քաղաքը կը համեմատին աշխարհիս գեղեցկաղոյն և հզօրագոյն անուանուած քաղաքներու հետ, ինչպէս են Նարոլի, Հռովմ ևայլն, և ամենէն գերազանց զիւնետիկ: Երրեմն զանգակատունն է որ կը խօսի, մերթ հրապարակի երկու մէծ սիւները, Պուշկինորոյն, պիտինները, մերթ հոչակաւոր նաւարշանները, ցայգանուազները կը պարզուին մեր առջև և մերթ ալ կը տեսնենց Գասպէլաններու և նիրոլողներու բռնումարտութիւնները: Եղական է միջնադարեան երգիչն երբ ցամաքային քաղեի մը հրապարյներու և հանդէսներու ու զուարութեանց, ձիերու և կառցերու, կը հակադրէ վենետիկան հանդէսներն ու ճոխութիւննը, արեկելեան համաշխարհիկ վաճառաց գունագեղ տարագներն ու կերպասները, ոսկեզօծ նրբակազմ նաւակ-

1. Arnaldo Segarizzi. — La Poesia di Venezia. Venezia 1903.

ներն ու կոնտուները՝ որ կարապային վը-սեմոթեամբ կը սահին ալեաց վրայ, մինչև իսկ չմոռնար յիշելու դերասան ու դե-րասանուէեաց իտաղերն ու մեղեղիները և... նաև նրանիւս մետաքսեայ քօղա-կերպ գուլպաները: «Փառապանծ, երջա-նիկ և զետ վենեսիկ, կը գոչէ ուրիշ մը, օթևան արդարութեան, սիրոյ, խա-ղաղութեան. դու միայն կրնաս ըսել, ով քաղաք գերազանց, որ ջուրերու մէջ կանգ-նած, կ'ամբառամ մինչև երկինք»:

Այս գուսաններու արձագանգն է որ մեր երգիչներու ձեռցով կը հասնի մինչև Հայաստան:

ՆՈՐ ՍՔԱՆՉԵԼԻՔ ԱԸ

Արեւու մէջ բոց մը 14 անգամ Երկրիս տրամագիծն բարձր

Կը հեռագրեն կատանիայէն¹ «Corri-ge della sera»ի 6 Մայիսի գիշերը, թէ Աւացչապետ Ասպետն Հոփկոյ նոյն քա-ղացին աստեղարաշխական և երկրաշար-ժական զիտարանին տեսուչն, հետևալն կը հաղորդէ մեզի. «Երէկ ժամը 8,5ին ըստ կեղրոնական Եւրոպիոյ ժամացոյցի², դե-տեցի լուսապատկերով Արեւու վրայ ահա-զին և պայծառ ջրածնաբօս մը մտից կող-մէ 47° լայնութեան³ վրայ, և այս բոցին բարձրութիւնը կը հասնէր 174 հազար հազարամետր, որ է ըսել 14 անգամ Եր-կրիս տրամագիծն: Եղած լուսանկարներն արեագրական լուսապատկերով կը ածնի

1. Կատանիա է Ալիկիլոյ կղուոյն մէջ քա-ղաք մը, Խոնա հրաբխային լեռան ստորոտը:

2. Կեդրոնական եւրոպիոյ ժամացոյցն Բերլինի ժամացոյցի վրայ ուղղուած է: թու-րու աշխարհը 24 շերտերու բաժնած են: Առաջինն կրիսիչն է, երկրորդ Բերլին և նոյն շերտի մէջ գտնուած քաղաքներ նոյն ժամը կը գործածեն իսկ մի շերտէն յաջոր-դը մէկ ժամով կը տարբերին:

3. 47 աստիճանն պէտք է Արեւու կեդրոնէն չափուի, ապա թէ ոչ սխալ կը հասկըցուի:

4. Վենետիկոյ Ա. Ղազարու մոյր վան-քին մէջ ունինք չափաւոր մեծութէամբ գի-

մանուշակագոյն լուսոյ մէջ զորս 8,5 էն առաջ և վերջը լուսանկարած էր Ռւսու-ցիչ կ. Փալվառոյ՝ օգնական աստեղագէտն, նուազ բարձրութիւն մը ցոյց կու տան, բայց այնու հանդերձ տակաւին մեծ են բոցերն, գրեթէ 10 անգամ Երկրիս տրա-մագիծն: Այսպիսի երևոյթներ հազուա-զիւտ են: Այսպայն երբեմն տեսնուած են Արեւու վրայ ջրածնաբօսեր, հրաբուրոց զանգուածներ կամ բոցեր, զեռ աւելի բարձր»:

Այս փոքր տեղեկութեան վրայ մի քանի ծանօթութիւններ աւելցնենք, որպէս զի աւելի որոշ գաղափարներ ունենանք այս նիւթին վրայօք:

Նախ Մայիսի 7ին ժամը 18ին, այն է երեկոյեան ժամը 6ին, ըստ կեդրոնական Եւրոպիոյ ժամու, զիտեցի Վանքի⁴ մեծ դիտակաւ Արեւն (290 անգամ մեծցնող ուսպնաձեռով), այլ ևս վերոյիշեալ թւառոց-չափետին նշանակած վայրը ոչ մի նշան կար բոցերը, միայն Արեւու սկաւառակին վրայ արևմտեան կողմէն սկսաւ, իւր տրամագիծն մէկ վեցերորդ մասին վրայ կար գրեթէ կլորակ չափաւոր մեծութեամբ բիծ մը՝ որոյ մեծութիւնը Երկրիս տրա-մագիծն 2,7 անգամ մեծ էր, բնական է երկու օր և 10 ժամ վերջը զիտուած ե-րևոյթը Արեւու վրայ նոյն տեղը չի մնար, վասն զի Արեւն ալ թաւալական շարժման ենթակայ է, որ պարբերական շարժմամբ 27,5⁵ օրուան մէջ ինքն իր վրայ ջրջան մը կը կատարէ, ուստի այս բիծին տեղէն էր որ բոցն Արեւու սկաւառակին դուրս

տակ մը, որուն առարկայական ոսպնաձեռը 0,17 է և վատարանը 2 մետր, Յ5 երկայ-նութեան վրայ կը պատահէ. ունի զանազան աշխամերձ ոսպնաձեռեր որոնք 91 անգամէն մինչև 987 անգամ կը մեծցնեն առարկայն բայց ունի կարողութիւն 1500 անգամ ևս մեծցնեւու: Այս դիտակը նուէր է Տիւգեան Յակով Ջէկիթին:

5. Արեւու ճշշտ թաւալական շարժումն է 25 օր 8 ժամ, բայց պրովենտ այլափ ժամ-ամսնակի մէջ երկրիս տեղափոխուած է՝ այն պատճառաւ պարբերական շարժումը 27,5 օր կը տեսնուի: